

—=ՍԻՐՈՒ=

ԽԶ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1952

≈ ՅՈՒՆԻՍ-ՕԳՈՍՏՈՒՍ ≈

ԹԻՒ 7-8



ԵՐԱՆԱԴՆՈՐՀ ՎԵՀԱՓԱՌ Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԴԻ ՏԱՐԻ 80-ՆԻ ԵՎՐՈՊԱ

ԽՄԲԵԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԾ ՍՈՒԳԸ

Երական մեծութիւն մըն է որ կը բաժնուի մեր եկեղեցական և ազգային կեանքէն, յանձին երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի Մեծի Տանն Եկեղեցոյ, որուն եթէ ոչ անակնկալ, սակայն աղիտաւոր մահը, Հայ Եկեղեցու ներկայ իրականութեան մէջ կը թողու բաց մը որ անզոցելի կը թուի ըլլալ:

Վստահ ենք ցաւազինօրէն՝ թէ իր մահը ի խոր խոցեց բոլոր հայ հոգիները, ինչպէս արտասահմանի՝ այսպէս ալ Մայր Հայրենիքի մէջ, վասնդի զգայուն, հոգեսէր, զիտուն, և միանդամայն արուեստագէտ այս հոգեւորականին նկատմամբ, հայ ժողովուրդը միայն յարգանք ու սէր ունէր: Ան ազգին ու Եկեղեցին ամենէն բախտորոշ շրջաններուն, աւելի քան վաթսունամեակ մը ամբողջ, գէպքերու, հարցերու, յոյսերու և աղէտներու յորձանուաներուն միշտ մօտիկը, այս ժողովուրդի հոգին փոթորկող եղելութեանց ականատեսն ու վկանեղաւ, անոր ճակատազրի կառուցման արժէքներու վերբերման ու յայանութեան դործին ալ մեծ չափով բերելով իր բարձրորակ մասնակցութիւնը:

Հանգուցեալ Հայրապետին վրայ կը շողային, ակնախտիդ շքանշաններու պէս՝ ձիրքեր, որոնց զուզակչինը դժուար է ընել, և որոնցմէ իւրաքանչիւրը կինար նշանաւոր հանդիսացնել որեէ անհատ: Հոգեկան կեանքի ճշմարիտ կոչում ունեցող մը, բարոյական մարդ մը, բազմահմուտ պատմաբանասէր մը, զրագէտ մը, արուեստագէտ մը, աննման քարոզիչ մը և նոյն ատեն անդուլ և անյագ ուսանող մը, միշտ ի խնդիր հետազօտութեանց մեր անցեալ արժէքներու, մութերէն և աւերակներու ծովէն վերբերելու հայ հոգին կազմող տարրերը: Երբ կը կենանք երանաշնորհ հայրապետով պայմանաւոր այս արժետափակին առջե, մեր միաքը երկիւղածօրէն կ'երթայ այս բոլորը կարելի ընող, իմի ձուլող և շքեղօրէն ցոլացնող մարգուն, անձնաւորութեանը:

Յետագարձ ակնարկ մը իր կեանքին ու զործունէութեան վրայ, կընայ ցոյց տալ արդարեւ այդ անձնաւորութիւնը՝ իրը հոգեւորական, իբր զրչի մարդ, իբր բեմի մարդ և վարչական դորձերու յանձանձիչ: Իր եկեղեցական ասպարէզին առաջին սանդղամտին վրայ իսկ՝ ուշագրաւ կը դառնայ երանաշնորհ Վեհը, զրական և մանաւանդ բանահաւաքման և պատմական աշխատութիւններով: Անհուն է իր վաստակը, նուիրուած մեր հնապիտական արժէք ներկայացնող վայրերու ուսումնաւորութեան, մեր ձեռագիրներու և մանրանկարներու մանրակիտ ու հմուտ պրագտումներուն: Զենք գներ հոս ցուցակը իր գործերուն, հրատարակուած և անտիպ, որոնց թիւը քանի մը տամնեակ հատորներու կը հասնի:

Ժողովրդային բանահիւսութեան վերաբերեալ հաւաքումներ, պատմանասիրական և մատենազրական զործեր, հայ արուեստի վերաբերեալ, զեղադական, զարդանկարչական, մանրանկարչական և որմանկարչական աշխատու-

թիւններ, որոնք զմեղ կը դնեն ցարդ անժանօթ մնացած զեղեցկութեանց ամբողջական կալուածներու առջեւ:

Ընդարձակ է իր տաղանդը, ինչպէս ընդարձակ իր զործը: Հանգուցեալ վեհափառը իրը մտքի բանուոր կը բացառուի մեր մէջ իր նմաններէն կարդ մը հաղուազիւտ տուաւելութիւններով: Պատմական իր վերկառուցումները միայն ատաղձ, նօթազրութիւն և համեմատութիւններ չեն, ինչ որ սիրելի և տիրական մեթուր կազմեց մեր կարդ մը բանասէրներուն և պատմաբանասիրական դպրոցներուն, ան զիտական ոգիրով և բարձրապսյն քննադատութեան սկզբունքներով կը դիմաւորէր հարցերը: Թուականէն, փաստէն, պատմական ստուգութենէն վեր կար իրեն համար ոգեղէն իրականութիւնը անցեալին: Պատմութիւնը հանգուցեալ վեհին համար յուշազրութիւն մը չէր մեռած բաներու, այլ զիտութիւն մը և արուեստ մը, որոնց չնորհիւ միայն կընայ կենդանանու անցեալը, զայն ընելով նոր և բարախուն: Հանգուցեալը տէրն էր գեղագիտական աշջի մը, զատորոշել կարենալու համար հայ արուեստի հանդէսին մէջ կեղծն ու իրաւը, եկամուտն ու հարազատը:

Սիրելի էր տեսնել և հաստատել եռամեծար Վեհին զուրզուրանքը մեր անցեալի մնացորդացին հանդէս, երբ անվիճելի ձեռնահասութեամբ կը վերակազմէր մեր պատմական շրջանները, անոնց ոգեղէն կառոյցները, մատնանշելով մեր բազմերախտ իշխանական տուններու շինարարական, ճարտարապետական, դեղարուեստական և քաղաքակրթիչ զգայարանքին յանկուցիչ բնութագրութիւնները: Հանգուցեալ վեհափառը կը հաւատար թէ հայ հոգիէն ծուէններ կային պահուած այդ վանքերու և պալատներու ներքեւ, և այդ ոգին վերբերելու իր ճիզվն մէջ, ինք ևս յաճախ կը հոգիանար, անցեալէն մադնիսացած: Խոր կուզար միանալու Հանգուցեալ վեհին խորունկ հայրենասիրութիւնը, ոսկի չահի մը պէս բացուող մեր անցեալի աւելներուն վրայ: Անոններէն տոնմերու և անոնցմէ քաղաքակրթութիւններու գացող իր միտքը, մեր անցեալը կը զըրկէր այնպիսի խորունկ զորովով մը, որ միայն մեծերու սիրար զիտաէ զգալ և տալ:

Գալով Երանաշնորհ վեհի սպասին, մեր ամենէն քիչ մշակուած աշխատանքին, մանրանկարչութեան, ուրիշ բարիք: Անշուշու որ վեհնետիկն ու Վիեննան թանկազին արդիւնքներ ունին այս տեսակէտէն, սակայն Գարեզին Կաթողիկոսին երեան բերած արդիւնքին մէջ բարախող շունչը հայրենիքէն կ'առնէ իր ըլսումը: Հանգուցեալը նկարներ միայն չէ չափած, անոնց գոյնը միայն չէ վերլուծած, այլ անոնց ծնունդ տուող կեանքը ունեցած է իր աշխերուն, իր ոտքերուն և մատներուն: Ան առանձինն ստեղծեց մեր մանրանկարչական, գարդանկարչական և որմանկարչութեան մեծ Գպրոցը, որ կը շահայ մեր ժողովուրդին հոգեկան թափանցումը իրազործել:

Այս տեսակէտէն պէտք է ըսել թէ Հանգուցեալը բախտաւոր եղաւ, վասնզի զիրքերէն և թուղթերէն աւելի քարեր՝ աւերակներ ունեցաւ իր ոտքին, որուն համար զործաւորն ու զործը զիրար պաշտպանած են իր վաստակին մէջ: Ան զիտար կորուսէ փրկել վտանգուած զեղեցկութիւնները, կործանումներու ընդարձակ ծովէն վերբերելու անզին զոհարներ, համիրամի ու լուսքներ, եթէ կարելի է այսկերպ պատկերաւորել:

Աստուծոյ և ազգին զերազանցապէս նորիրուած զործիչի իր ազնուական

ու բարի հողին, տարիներու անձանձը վոյթի, խորիմաստ թափանցումի և աննահանջ խուզարկողի խորհրդանիշ անձնաւորութեան բարձրացուց զինքը մեր օրերու զահընկեց իմաստութեան սպասին մէջ : Իր խորին համոզումն էր, որ Աստուած մեր մեծ ու երջանիկ նախնեաց կեանքով սքանչելի գործեր, հրաշք ներ կատարած է մեր անցեալին մէջ, իր ճակատագրին բարձրութեան վրայ բռնելու համար մեր ազգը, ու պատմական անդրադարձումներուն իր մեծագոյն ճիզր եղած է ցուցնել այդ խորհուրդը : Իր բովանդակ կեանքը հետ ի հե վազք մը եղաւ ի խնդիր այդ արժէքներուն : Ապրելու տեսչը մեծ էր իր մէջ, սակայն ասիկա ոչ հասարակ տուումով և հասկացողութեամբ, որ ամէն մարդուն յատուկ է : Իր Աստուածէ խնդրած տարիները իրեն համար չէին, այլ իր վեր ջաւորութեան զալ չուզող գործերու և նպատակներու իրագործման ի հաշիւ Այդ էր պատճառ որ իր հզօր հողին միշտ քարշ տալ կը փորձէր իր մարմինը, զայն իրեն վահան գործածել ուզելով մահուան դէմ . մինչեւ այն չարաշուք օրը, երբ ստիպուեցաւ վար գնելու իր այլևս անկրելի բեռք, ութսունհինդ տարիներ զայն իրը ընտիր անօթ մը ծառայեցնելէ վերջ բարձր ու բարի նպատակներու իրագործման :

Լաւատես, անվեհեր, համրերող, անդուլ և ուժգին . ահա իր նկարագրին ամենէն կարկառուն զիծերը : Պարզ, անպատրուակ և անկեղծ էր ինքը, ուշազրաւ ըլլալու աստիճան : Հակառակ ասոր սակայն, զգալի էր իր հողին բարձր որակը, անուշ լոյս մը կը ճառագայթէր կարծես իր բովանդակ էութենէն, այդ լոյսը չէր չացնէր, սակայն յարածուն քաղցրութեամբ կը համակէր զինք դիմազրաւողը, և կը զգայիր թէ հայրական բարութիւնն էր որ կը բարխէր իր սրտին մէջ : Իր հմայքը և ուժը այդ բարութեան և պարզունակ քաղցրութեան մէջէն էր որ ի յայտ կուզար և կը համակէր իր շուրջինները : Զօրութիւն՝ որ բարութեան մէջ կը կատարուի, գործիչ մը համար, որ բարձրագոյն իտէալէ մը կ'առնէ իր ներքին մղումը, յաջողութեան ամենէն անհրաժեշտ պայմանն է :

Զազդուիլ ատելութիւններէ, վերէն նայիլ փոքրութիւններու, մարդերու և գործերու աւելի բարի կողմերը տեսնել, չանալով ստէպ բացատրել միայն յոռի կողմերը, յստակ և ազնիւ նկարագրի և ներքին քաջութիւն կը պահանջէ, որուն համար անհրաժեշտ է ամէն բանէ առաջ որ մարդ ունենայ հողին ոյժ և սրտի բարութիւն . առանց այս առաքինութեանց անհնար է տիրանալ միւս բարձրագոյն և աւելի կարեոր այն յատկութեան, որ պառւզն է Աստուծոյ հանդէպ անխախտ հաւատքին և մարդոց վերաբերմամբ քաղցր վստահութեան, զոր աւելի ընտանի բառով մը կը կոչենք լաւատեսութիւն : Հողելոյս Վեհին ամենէն շեշտուած առաքինութիւնն էր այս, այն ճառագայթուն հեռապատկերը որ կ'արենուէր իր ապազայի բոլոր յառաջադրութիւնները, կազմելով բանալին իր մեծ իրազործումներուն և յաջողութեանց :

Միշտ կը հաւատար թէ պիտի ապրի, վասնզի խորունկ զգացում ունէր թէ սահմանուած էր բան մը՝ օգտակար և տեսական գործ մը կատարելու Աստուծոյ փառքին և ազգին օգտին համար : Այդ լոյսը չխաբեց զինքը բնաւ, որուն իրազործման վերջին հանգրուանը հանդիսացաւ Անթլիկաս, որ չործիւ հանգուցեալի յառաջահայեաց նպատակներուն և ճիզերուն, ոչ միայն իր բար-

յական հմայքին և կարելի արդիւնաւորութեանց մէջ մեծ յաջողութիւններ արձանագրեց, այլ մանաւանդ տնտեսական գետնի վրայ ևս զգալի ապահովութիւններ ունեցաւ։ Շնորհիւ իր նախորդներուն սկսած, բայց իրմով աւելի նպատակաւորուած կառոյցները, կաթողիկոսարան, կաթողիկէ, դպրոց, տպարան, տակաւ խորացուցին հիմերը աւագուատի մը վրայ նստած այս հաստատութեանը, և շնորհիւ սիրոյ և խնամքի նուիրումին, հասցուցին զայն այսօրուան դոհացուցիչ վիճակին։ Ոչ մէկ ատեն կիլիկիոյ Աթոռու բախտը չէր ունեցած այսքան ժամը բայց այսքան օգտաւէտ առաքելութեան մը հանդիսարանը ըլլալու, և ասկիա շնորհիւ եռամեծար հանգուցեալ Գարեգին կաթողիկոսի ստեղծած ողիին ու հմայքին։ Ոհա այս կարգի անստգիւտ արժանիքներով սժառուած անձնաւորութիւն մըն էր հանգուցեալ Գարեգին կաթողիկոսը։ Եկեղեցական մը, որ աւելի քան վաթուուն տարիներ ծառայեց իր ժողովութիւն՝ զրով, խօսքով ու զործով, իր կոչումին ու գերին արժանավայել զիտակցութեամբ, որ ևսակաւ ընտրեալներու առանձնաշնորհն է լոկ։

Հեռուէն միայն դիտուած արժանիքի այս ընդհանուր նշմարները կընան տրդէն ցոյց տալ թէ որքան ժանր է կորուստը զոր ազգն ու եկեղեցին կը կըեն իր մահովը։ Անհուն է վիշտը որ կը համակէ ամէնքս, մտածումին առջե, թէ ինչկայ այլևս Գարեգին կաթողիկոսը Մեծի Տանն կիլիկիոյ, և այս նախ իր անձին տեսակէտովը, այսինքն իրեն նման մեծարժէք Հայրապետէ մը զրկուելնու համար, և յետոյ Անթիլիասի Աթոռին և մեր Եկեղեցւոյ տեսակէտով, երբ մանաւանդ նկատի ունենանք այն փափուկ կացութիւնը, ուր կը դտնուին Եկեղեցին և ազգը։

Իր մահովը ամենուրեք զգացուած սուզը և իր թեմին մէջ ժողովրդային իր մահունք մասնակցութիւնը իր յուղարկաւորութեան և թաղման, պաշտօնական և սովորական ըլլալէ աւելի բան մը կը զգացնէին։

Աղօթենք որ Անմահութեան Տէրը ընդունի իր հաւատարիմ ծառայի հոգին ի շարս հոգւոց երանեալ հայրապետաց։ Տայ միտիթարութիւն, մանաւանդ հոգին ի շարս հոգւոց երանեալ հայրապետաց։ Տայ միտիթարութիւն, մանաւանդ սէր և կորով աստէն մնացողաց, հոգեւանդն ուխտով կենդանի պահելու համար սէր զործը, շարունակելու իր հոգին Անթիլիասի Աթոռէն ներս և բովանդակ Հայ Եկեղեցւոյ համար։ Աղօթենք որ Բարին Աստուած այցելէ ազգիս և Եկեղեցւոյ Հայաստանեայց, անփորձ պահէ իր արիւնով զնեալ հօտը, անսասան և անդորր պահէ մանաւանդ անոր նուիրապետական իշխանութիւնը, զՄայր Աթոռն Արարատեան և անոր քաջարթուն գահակալը, վշտաբեկ իր ամենէն քաղցր սիրոյն մէջ, իր հոգեհարազատին այս մահովը։

Հանգիստ յոգնատանշ իր մարմնոյն, անդո՞րր մշտայոյզ իր մոքին, խաղաղութիւն իր հոգիին։

